

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԻ ՀԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ
 ՀԱԶԱՐՉԻՆԳՀԱՐԻՒՐԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԵՍԸ
 ՓԱՐԻՁԻ ՄԷՋ




Գարեգին արք. բացման խօսքը կ'արտասանէ
 Լուսանկար՝ American Photo Service-ի

Ամենայն Հայոց Հայրապետի որոշման համեմատ, — որոշումը զոր յատուկ կոնդակով հաղորդեց Սփիւռքի Հայ համայնքներու կրօնական պետերուն, — ներկայ տարին պէտք է Աստուածաշունչի հայերէն թարգմանութեան հաղարհինդհարիւրամեայ յորելեանի տարի հռչակուի եւ քանի մը հանդէսներով (Ս. Սահակ հայրապետի տօն՝ Մարտին, Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի տօն՝ Յուլիսին եւ Ս. Թարգմանչաց տօն՝ Հոկտեմբերին) հայ զբաւոր մատենագրու-

թեան հիմնարկութեան այդ մեծ թուականը պէտք է տօնախմբուի:

Այդ հանդէսներու առաջինը տեղի ունեցաւ Փարիզ, Մարտ 10ի օրը, «Միթիւայիթէ»ի մեծ սրահին մէջ, նախագահութեան տակ կաթողիկոսական նուիրակ Գարեգին արքեպս. Յովսէփի-կանի: Անոր կազմակերպութիւնը ստանձնած էր Փարիզի Հայ եկեղեցւոյ վարչութիւնը՝ աջակցութեամբ ծանօթ մտաւորականներէ եւ արուեստագէտներէ բաղկացեալ Յանձնաժողովի



Պ. Կ. Բասմաջեան իր հառը կը կարդայ .
 իր ետեւ՝ Մօսկէնէտօր Կրաֆէն, Տ. Լեւոն քհնյ. Ասլանեան,
 Հ. Սահակ Տէր Մովսէսեան :
 Լուսանկար՝ American Photo Service-ի

մը որ կազմուած էր Գարեգին Սրբազանի հրա-
 ւէրով :

Հանդէսը տեղի ունեցաւ խուռն բազմու-
 թեան մը ներկայութեան եւ ամենաջերմ ոգե-
 ւորութեան մէջ : Բեմին զարդարանքը — Ս.
 Սահակի եւ Ս. Մեսրոպի պատկերները երկու-
 կողմը եւ վերեւը՝ Հայ Այբուբէնի առաջին տա-
 սերը — յորինուած էր Փարիզի Հայ Ազատ Ար-
 ուեստապէտներու Միութեան խնամքով :

Տաղանդաւոր երաժիշտ Գուրգէն Ալէմշահի
 ղեկավարութեան տակ, « Կիլիկիա » երգչա-
 խումբը երգեց Թարգմանչաց շարականը (Որք
 զարդարեցին . . .), Կոմիտաս Վարդապետի դաշ-
 նակած Ո՛ւլ մեծաւանջը եւ Ո՛ւլ զարմանալին,
 ինչպէս եւ Հայ ժողովրդական քանի մը երգեր :

Գարեգին արքեպիսկոպոս իր հրաշունչ
 պերճախօսութեամբ մեկնարանեց տօնուած մեծ
 դէպքին նշանակութիւնը : Փրօֆ. Ն. Աղոնց, որ
 հրաւիրուած էր այդ նշանաւոր ժամանակա-
 շրջանին պատմական պարզարանումն ընելու, իր

ծանր սուգին տակ ընկճուած՝ շկարողացաւ դալ-
 իր մասնակցութիւնը բերել այս հանդէսին :
 Նոյն նիւթին վրայ հակիրճ ճառ մը կարդաց
 Պ. Կ. Բասմաջեան : Հ. Սահակ Տ. Մովսէսեան
 փաստարանեց Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ձեռ-
 քով կատարուած փրկարար հրաշքը եւ անոր իբր
 մէկ վերանորոգումը պանծացուց Միլիթարի ե-
 րեւումը եւ անոր հիմնած տան կատարած դոր-
 ծը յօգուտ Հայ մշակոյթի : Պ. Ա. Չօպանեան
 կարգաց ուսումնասիրութիւն մը « Ոսկեղարեան
 հայերէն » ի վրայ (որ Անահիտի ներկայ թիւին
 մէջ լոյս կը տեսնէ) :

Պ. Ա. Գմբէթեան ջերմ ու ներուժ կերպով
 արտասանեց Ատոմ Եարճանեանի « Սուրբ Մես-
 րոպ քերթուածին նախերգանքը, ու ժողովուր-
 ղին խանդավառ ծափերուն վրայ՝ նաեւ Թէքէ-
 կանի Հայկական Եկեղեցին, յետոյ՝ արտասա-
 նեց Թէքէկանի Տաղ առ Հայ լեզուն եւ Չարենցի
 Ես իմ անուշ Հայաստանին, զոր հասարակու-
 թեան պահանջով կրկնեց : Պ. Արման Կոթիկեան



Պ. Չօպանեան իր քառը կ'արտասանէ .
 իր ետեւ՝ Մօնսէնէէօր Կրաֆէն, Գարեգին արք. Յովսէփեան :
 Լուսանկար՝ American Photo Service-ի

Նուրբ արուեստով մը արտասանեց Վարուժանի «Յեղին Սիրտը» ին Չօնը, և Օրիորդ Ռուպինա Ալիքսանեան՝ յուզիչ խանդաղատանքով մը՝ Սիպիլի Հայ Լեզուն :

Օրիորդ Մարգարիտ Բարայեան Երզեց Ակնայ մէկ հին սիրային անտունին (քուչակեան քառեակ), որուն դաշնակումը այս առթիւ զրած էր Պասքերու Կոմիտասը՝ Հ. Տօնօթիա, և Քուչակեան Երկու տաղիկներու համար յոյն ծանօթ երգահան Փօնիրիտի շարադրած երկու հայաչունչ մեղեդիները :

Օրիորդ Հայկանուշ Թորոսեան Երզեց Ռոմանոս Մելիքեանի Մի' լարը, Կոմիտասի Առաւօտուն բարի լուսը և Վ. Մարգսեանի Հօյնարը : Օրիորդ Գոհարիկ Ղազարոսեան դաշնակի վրայ նուագեց Կոմիտասի «Հայկական պարեր» ը և իր շարադրած կտորներէն մին : Փոքրիկ Բաֆֆի Պետրոսեանը նուագեց Պախի Քոնսերթօ ան ըէ միւնէօրին առաջին և երկրորդ մասերը : Բոլոր այս արուեստագէտները խան-

դավաորէն ծափահարուեցան հասարակութեան :

Մօնսէնէէօր Կրաֆէն, հայազէտ և անկեղծ հայասէր Փրանսացի ծերունի եկեղեցականը, որ բեմին վրայ՝ Գարեգին սրբազանի կողքին՝ նախագահակից Էղաւ հայ մշակոյթի փառարանման այս հանդէսին, խօսք առաւ՝ աւարտումէն քիչ առաջ . իր խորին սէրն ու յարգանքը յայտնեց հայ ժողովուրդին, իր հիացումն անոր հին ու պատուական մշակոյթին, օրհնեց իր պատմութեան մեծագոյն թուականը այնքան աւելնալից ոգեւորութեամբ տօնող այդ հայրենասէր հայ պանդուխտ ժողովրդական գանգուածը, և դառնալով բեմին վրայ շարուած երզեցիկ խումբի ղեկատու պատանիներուն և պատանուհիներուն, գոչեց անոնց՝ խորին յուզմունքի ազդակով մը՝ որ բոլոր հայ ունկնդիրներու սիրտը թունդ հանեց . «Կ'օրհնեմ ձեզ, ո՛վ ազգերու ազնուագոյնին ազնիւ ու մատաղ դուակները, և կ'աղօթեմ Աստուծոյ որ ձեզի հնարա-



Գարեգին արքեպս. կը խօսի
 իր հով՝ Մօնսէնէտը կրափէն :
 Լուսանկար՝ American Photo Service-ի

ւոր դարձնէ ձեր սիրելի հայրենիքը դառնալ,
 հոն ապրելու, հոն աշխատելու, ձեր ձիրքերը
 հոն ծաղկեցնելու համար : »

Հայ հանճարի պանծացման վեհ ու պայ-
 ծառ տօնակատարութիւն մը եղաւ ատիկա, որ-
 մէջ ներկաները մեկնեցան ուրախ սրտով ու հը-
 պարտ հոգիով :

*
 **

Անահիտի ներկայ թիւին վերջին մասին
 ապագրուելու միջոցին տեղի ունեցաւ Աստուա-

ծաշունչի հայերէն թարգմանութեան հաղար-
 ճինդհարիւրամեակի հեղեցիկ հանդէս մը Սեյ-
 րի Մուրատեան վարժարանին մէջ : Մուրատեան
 վարժարանի Մխիթարեան տեսչութիւնը, Մի-
 թիւալիթէի համազգային տօնախմբման մաս-
 նակցելով հանդերձ յանձին Հ. Սահակ Տ. Մով-
 սէսեանի, որոշեց իր կրթական հաստատութեան
 մէջ եւս տօնել այդ յորելիանը յատուկ հանդէ-
 սով մը :

Բացման խօսքէն յետոյ զոր արտասանեց՝
 Փրանսերէն եւ հայերէն՝ Գերապայծառ Պահա-
 պանեան սրբազանը, Հ. Յովհաննէս Թորոսեան
 կարդաց ընդարձակ եւ շահեկան աշխատութիւն
 մը, Ե. դարու հայ վերածնունդը պարզաբանող



Օր. Հ. Թորոսեան կ'երգէ
 Լուսանկար՝ American Photo Service-ի

ու մեկնող, հմտալից բովանդակութեամբ եւ ազնիւ ոճով գրուածք մը, որուն մէջ սակայն դարմանքով նկատեցինք որ Խորենացի, Եղիշէ եւ Դաւիթ Անյաղթ յիշատակուեցան իբր Ե. դարու հեղինակներ . . . :

Հ. Սահակ Տ. Մովսէսեան Մխիթար Արքայի կատարած հսկայ գործը փառարանեց իր ուրոյն կջակոտ ոճով: Փարիզի քաղաքապետական խորհուրդի անդամ Պ. Վիքթոր Պիւքայ արտասանեց վեհօգի ճառ մը, շնորհաւորելու համար հայ ժողովուրդը որ իր զեղեցիկ մշակոյթը կներտեր է այնպիսի ատեն մը երբ Ֆրանսա ու եւրոպական այլ ազգեր գեռ չէին կազմուած: Պ. Բազրատունի արտասանեց, վարպետօրէն, Քորնելի Պոլիֆոնսի Հիւրմիւզեան գրաբար թարգմանութենէն հատուած մը եւ Վարուժանի Ջօնը: Վարժարանին աշակերտներէն, Ժիրայրը

մեծ յաջողութիւն ունեցաւ արտասանելով Ալիշանի Հայ հանճարը: Գուրդէն Ալէմշահի զեկավարութեամբ, «Կիլիկիա» երգչախումբը երգեց զանազան բաղմածայնական կտորներ: Ամենքն ալ ջերմօրէն ծափահարուեցան: Յ. Աճէմեան, բեմին իբր խորք նկարած էր մեծ որմանկար մը հայ մշակոյթի վարպետներու խմբապատկեր մը ներկայացնող, Սահակ ու Մեսրոպէն մինչեւ Մխիթար, Ալիշան, Արովեան, Բաֆֆի, Պարոնեան, Այվազովսքի, Աղամեան եւ այլ, հայ յայտնի գրողներ եւ արուեստագէտներ. այդ նկարը, որ լաւ յղացուած եւ ճարտարօրէն գրծուած էր, երբ վարագոյրն առաջին անգամ բացուեցաւ, խոր տպաւորութիւն գործեց հասարակութեան վրայ որ երկարօրէն ծափահարեց զայն:

ԱՆԱՀԻՏ

